

արագացնելու համար խաղաղութեան վերականգնումը Հարա-  
ւային-Աֆրիկայում: Իր այդ բնաւորութեան շնորհիւ, անգլիա-  
կան թագաւորը մեծ սէր է վայելում բրիտանական բոլոր հպա-  
տակներէ կողմից: Այդ զգացմունքը, երեւի, արտակարգ կերպով  
կը յայտէր նրա թագադրութեան ժամանակ, որը, ինչպէս յայտ-  
նի է, անսպասելի կերպով յետաձգուեց, մինչեւ որ թագաւորը  
կը կազդուրուի իր վտանգաւոր օպերացիայից:

Խաղաղութեան խօսքը բաց չի ընկնում նաև Բուլղարիայի  
իշխանի և իտալական թագաւորի շրթունքներէից, ինչպէս զը-  
ժուար չէր տեսնել այն ճառերից, որ դրանք արտասանեցին  
թագաւոր Կայսրին արած այցելութեան ժամանակ. թէև ի զուր  
չեն կարծում ոմանք որ Բալկանեան թերակղզու վրայ (Մակե-  
դոնիա, Ալբանիա) մօտիկ ապագայում կատարուելիք փոփոխու-  
թիւններէից օգտուելու մեծ ակործակներ ունեն թէ Բուլղարիան  
և թէ Իտալիան: Եթէ ի նկատի ունենանք Ռուսաստանի ահա-  
գին ազդեցութիւնը Բալկանեան հարցերում, հասկանալի կը  
լինեն այդ այցելութիւններէ և՛ քաղաքական նպատակները...

Լ. Ս.

30 Յունիսի.

## Պ Օ Լ Ս Ի Թ Ե Ր Թ Ե Ր Ի Յ

## Սանասարեան վարժարան և Եփրատ Գոլէն

Սանասարեանը՝ Խարբերդ, Սորսորի վանքը պիտի փոխա-  
դրուի: Տարիներու խրամատը կ'ընջուի, ու կ'տեղափոխուի մ  
վերստին Խարբերդի բարձունքը: Ընդարձակ դաշտին մէջ դէպ  
ի արևմուտք, քաղաքէն երեք ժամու չափ հեռու կ'տեսնեմ  
Սորսորի վանքին բլուրը, որուն համար տասը տարիներ ա-  
ռաջ արդէն լսած էինք թէ Սանասարեանի յատկացուած վայրը  
պիտի ըլլայ: Լերկ բլուր մ'է շրջակայ կանանչութեանց ու  
դալարներու միջև բարձրացած, կողը տուած բլուրներու շարքի  
մը, որուն մէկ ծայրին ետին կ'պահուի Թրկատինցիի ծննդավայր  
գիւղին ծառախիտ կէսը:

Բլուրին առջևէն կ'անցնի ուղիղ և անորոր գծով Մալաթիոյ  
ճամբան, Պոլսէն Պաղտատ թղթատարի մեծ կառուղին: Քաղ-  
քէն ունեցած հեռաւորութիւնը առանձին նշանակութիւն ունի  
այս յօդուածին համար: Այդ բլուրին շրջակայքը ցանցնուած են

անհամար գիւղեր, թերակղզիի երևոյթն ունեցող կիսաբոլոր տարածութեան մը վրայ, որուն մէջտեղը կայ Սարբերդի լեռը կոնաձև, և որուն ափունքը Մաստարի ստորտուն մինչև Քէօմիւրիսան, կ'ըբերէ յաւիտենական Եփրատը: Նահանգին կեդրոնը՝ Մէզրէն, անկէ հեռուն Քէօսրիկ, Մօրենիկ, Հիւսէյնիկ, Սուլլու, Սուլէ Ժեղ, քիչ մը աւելի հեռուն Իջմէ, աս ամենքը իրարմէ կէս կամ մէկ ժամ հեռաւորութիւն ունին, այնպէս որ երբեմն այդ դաշտին մէջ բարձ միջոցիս, պարտէղէ մը դէպի ուրիշ պարտէղ անցնելու տպաւորութիւնը կ'ունենայի տարիներ առաջ, Թէ ժամանակը սրչափ փոփոխութիւններ բերաւ իմ մեկնումէս ի վեր, ազօտ գաղափար մը միայն կրնամ ունենալ արտայայտելու, սաչափը ըսեմ մինակ թէ Սանասարեանը բերրի ու արդաւանդ հողի մը վրայ կ'երթայ հաստատուել, բնութենէն առատապէս փառաւորապէս օժտուած միջավայր մը, ուր մատաղատի մանկութեան մէջ խոկուն և մշակումի ընդունակ ճակատներ չէ որ պիտի պակսին:

Միջավայրի բնական պատկերին մէկ հեռանկարը պարզելէս վերջը, կարգը կուգայ ուսումնասիրութեան այն պայմաններուն, որոնց միջև պիտի երթայ հաստատուել Սանասարեան վարժարան:

\*  
\* \*

Վերջերս յեղյեղուեցաւ շատ անգամ թէ Սանասարեանի վիճակուած է մրցիլ օտար հաստատութիւններու դէմ, որոնք օրէ օր աւելնալու հանգամանքը ունենալ սկսած են վերջերս: Որչափ ալ այդ օտար բառով հասկցուն Սամբիկեան, Լատին, Կաթոլիկ և Գերմանական հաստատութիւններ, միջավայրին մօտէն տեղեակ կողի մը համար հանելուկ մը պիտի չըլլայ գտնելը թէ այդ օտար բառը միայն և ուղղակի ամերիկեան հաստատութիւններու կ'նայի, ընդարձակ հաստատութիւններ, որոնք Եփրատ Գոլէճ անունով կ'ձանչցուին: Ուրիշ օտար հաստատութիւններ զրեթէ անուանական բաներ են ամբօրէն կառչած բրոքալիստայի գաղափարին, աննշան դրամագլուխներով, զորոնք անկարելի է բաղդատութեան անգամ դնել Եփրատ Գոլէճին հետ: Պարտականութիւն ունիմ ըսել հոս որ այդ Գոլէճը, որ 1880 էն ի վեր ամեն տարի շրջանաւարտներ հասուցած է, մինչև հիմա երբեք լուրջ ուսումնասիրութեան առարկայ մը դարձած չէ մեր մամուլին մէջ, բացի երբեմնական վիրաւորիչ ու սլաքաւոր ակնարկներէ, որոնք ընաւ ազդեցութիւն մը չեն կրցած ունենալ վարիշ մարմիններու ոչ ծրագրին ու ոչ ալ ուղղութեան վրայ:

Ու քանի որ մեզի համար ստուերի և անչորթեան մէջ թաղուած բան մը եղած է հիմա եփրատ Գոլէճ, անարժէք ու ապարդիւն պիտի չըլլայ կարծեմ, եթէ քանի մը խոշոր դիժերով այդ հաստատութեան անցեալն երեւան քերեմ, անցեալ մը որ հակառակ իր կարգ մը թերիներուն, որոնք ամէն կոյս հողի վրայ նոր սկսող նմանօրինակ ձեռնարկներ է անբաժան են կրնայ ըսուիլ—հակառակ օտար տիրողոսին, իր պատուական գերը ունեցած է այդ տեղին վրայ ու չըջանականերուն մէջ, գրեթէ ձրի կրթութիւն բաշխելով իր հաղարար սաներուն և առկէ աւելի, մրցումը ոգին արթնցնելով տեղաբնակ Հայերուն մէջ, ու զանոնք մղելով իրենց համեստուկ ածուն մշակելու, որմէ ծլած մէկ քանի վարդեր այսօր մեր աղքատիկ գրականութեան անչոր պարտէզը կ'ըտրաւէտեն: Թէև վարժարանին գոլէճ անուանումը 1876 թուականին է առաջին անգամ, սակայն բուն վարժարան յիտեն վաթսուն տարուան պատկասելի հնութիւն մը ունի, այսինքն ամերիկեան միսիօնարներուն Խարբերդի մէջ հաստատուելէն կ'սկսի, սկիզբի տարիներուն նպատակ ունենալով իրեն բնիկ քարոզիչներ պատրաստելը բողոքականութեան տարածումին համար: 20—24 տարի առաջ գոլէճը կ'սկսի զուտ կրթական հաստատութիւն մը նկատուիլ: Աստուածարանական վարժարանը անջատ բան մը կ'ըլլայ անկէ. ուղղամտութիւնը պարտք կ'ըէ ըսել թէ հոն կրօնական նկատումներէ բոլորովին զերծ կրթութիւն մը ստացած են բոլոր անոնք, որ վերջին քառորդ դարու շրջանին առիթ ունեցած են աշակերտելու այդ գպրոցին: Անձեռնմխելի գրամագուտը, 1890ին կ'հասնէր մօտաւորապէս 30,000 լիրայի, ամբողջովին հանգանակուած բիւրիցս ողբացեալ գոլէճին հիմնադիր Նախագահ Տօթթ. Հուրլըրի ձեռքով: Այդ դրամին տկոսը կ'գործածուի իր նպատակին համար, որ է կրթութիւն և ուսում տալ ամէնուն, առանց դաւանանքի խտրութեան: Մատակարարութիւն այնպէս կարգադրուած է որ տարեկան ամէնէն շատ 8—10 ոսկի ծախսելով տղայ մը կրնայ կերակրուիլ, կրթուիլ դպրոցական ամէն պիտոյքը հոգալով միասին: Աղքատիկ տղոց համար մասնաւոր դիւրութիւններ կ'ընծայուին, գոլէճին մէջ մասնաւոր դորներ կան, օրինակի համար զանգակ զարնել, աւելի, ճրագները վառել, ևն.ևն. որոնց փոխարէն դպրոցը մասնաւոր վարձք մը կ'վճարէ: Յառաջացում խոստացող տղոց, որ չեն կրնար վճարել իրենց տարեթուազը, մուրհակով փոխատուութիւններ կ'ըլլան, վերջապէս գոյութիւն ունին այն ամէն դիւրութիւնները, որ կրնան քաջալերել աղքատիկ մանուկները մղել իրենց ապագայ կեանքը

ամուր հիմերու վրայ դնելու ես ինքս օգտուած եմ այդ դիւրութիւններէն, և ապերախտութիւն պիտի ըլլար, եթէ տարիներ վերջը մոռացկոտ ըլլայի պարտականութեանս մէջ այդ օրհնեալ հաստատութեան հանդէպ: Ատոնք են որ կ'դիւրացնեն Գոլէճին մուտքը նոյն իսկ ծայրաստիճան կարօտ ծնողաց զաւակներու ու, երկսեռ ուսանողներ, որովհետև Գոլէճը երկսեռ ճիւղեր ունի, կ'վխտան ամէն կողմէ, Մալաթիայէն, Արարկիրէն, Ալինէն, Տիրապէքիրէն, Ֆարգինէն ու նոյն իսկ Գուսիայէն:

\*  
\* \*

Գալով ուսմանց ծրագրին, անիկ վար չի մնար նմանօրինակ Ամերիկեան ու Եւրոպական հաստատութիւններու ծրագրէն, բարձրագոյն ուսումններէն, որոնք կ'աւանդուին ուսուցչական ընտրելագոյն կաճառէ մը: (Աւելցնել պարտիմ թէ ուսուցչական մարմինին համար ըտուածները կ'պատկանին զրեթէ տասը տարի առաջուան շրջանին, որովհետև կ'լսեմ թէ այսօր բացակայ է անկէ ու հետաւոր օտարութեան մէջ կ'գտնուի կարողագոյն մեծ և անմոռանալի ուսուցչապետ Բրօֆ. Մելքոն, բացակայ են Բրօֆ. Կարապետեան, Եշիլեան, Պէննէեան, հիներէն կ'մնան Բրօֆ. Թէնէքէճեան և Նահիկեան, քսանամեայ շրջանի ուսանողութեան էն սիրելի այդ երկուքը:

Եփրատ Գոլէճ շարունակ իր սաներէն ընտրած է ուսուցիչները, որոնցմէ ոմանք յատկապէս Ամերիկա դայած են կատարելագործելու համար իրենց մասնաճիւղը:

Ատոնք մանրամասնութիւններ են աւելի կամ նուազ կարևոր, զորոնք սակայն անհրաժեշտ դատեցինք մէջ բերել պարզելու համար Եփրատ Գոլէճը իր այսօրուան վիճակին մէջ: Գոլէճի շէնքը ունի իր մանկապարտէզը, մանկարանը (այս բառէն չի խրաչիք), կրթարանը ու վարժարանը իրեն կից շէնքերու մէջ իբր նախապատրաստական ճիւղ: Սակայն այդ չափով չի լրանար Խարբերդի դաշտին մէջ ու շրջականերուն մէջ 70—80 դպրոցներ կան, որոնք իրենց ծրագիրը յարմարցուցած են քիչ թէ շատ Գոլէճի նախապատրաստական կարգերու դասընթացքին վրայ: Գոլէճի ուսանողներ կամ աւարտականներ կ'դասախօսեն այդ դպրոցներու մէջ ու կարելի է ըսել թէ ադ դպրոցները կ'ամբողջացնեն Գոլէճին պատրաստական ճիւղը:

Ոմանք հոս կարելի է առարկեն թէ ատոնք բոլորը յարանօտանական դպրոցներ են, Պօրսէն աւելի կամ նուազ օգնուած: Այդ առարկութիւնները լուրջ քննութեան առջև հիմ չունին, որովհետև վերջին տարիներու մէջ Պօրտը շարունակապէս պակսեցուցած է իր օղնութիւնը և միսիոնարութիւնը հասկնա-

լով սխալ ճամբան, իր ուժը տուած է կրթական գործին, դաւանական խտրութիւններէ և նկատումներէ աւելի բարձր գաղափարական մը, որ միակ ու մնայուն և յաւերժական երախտագիրտութեան արժանի բարիքը պիտի ըլլայ միսիոնարութեան:

\*  
\* \*

Այս մերիններէն անտես մնացած ու անշուկ ընթացքով հսկայական կազմակերպութիւն մտած հաստատութեան դէմ մրցակից ըլլալու պիտի երթայ Սանասարեան Վարժարան: Առաջին աննպաստ պայմանը Սանասարեանի համար ընտրուած վայրն է, Սորսորի վանքը, որ ամեն բանէ առաջ վանական դիրք մը ունի, գրեթէ լերկ ըլլուր մը քաղաքէն և երբ ժամու հեռաւորութեամբ, հետեարար տեղին վրայ որ և է ցօրեկօթիկ աշակերտ պիտի չկրճայ ունենալ ինչ որ նշանակելի, ինչ որ նկատելի կէտ մըն է ուշադրութեան արժանի:

Երկրորդ խնդիր մը, որ ոչ նուազ կենսական է, Սանասարեանի միայն արական սեռին յատուկ դպրոց մը ըլլալն է, քանի որ Եփրատ Գօլէճ իգական ճիւղն ալ ունի, այսինքն մայրերու կրթութիւնը հայրերու կրթութեան հետ համընթաց պէտք է ըլլայի սկզբունքը ընդունուած է:

Երրորդ խնդիր մը գիշերօթիկներու թոշակի խնդիրն է: Սանասարեան եթէ շարունակէ պահանջելը 20—24 լիրա տարեկան, երբէք պիտի չկրնայ մրցիլ հաստատութեան մը հետ որ 8—10 լիրայով կ'ըստականանայ ու անսահման դիւրութիւններ կուտայ աղքատիկ մանկութեան: Զուտ տոճային հաստատութեան մը սնունդին հմայքը բաւական չէ երբէք իրեն քաշելու ուսանող մանկութիւնը, որ նիւթական աննպաստ պարագաներու բերումով ամէն բանէ առաջ հացի դժուարին խնդիրը լուծելու ստիպուած է:

Չորրորդ խնդիրը ծրագրի խնդիրն է: Խարբերդի դաշտին մէջ Եւրոպական լեզուներէն ամենէն աւելի անգլիերէնը ունի այսօր առաջնութիւնը, գաղթականութեան ծնունդ անհրաժեշտ պէտք մը, ինչ որ մինչև հիմա Սանասարեանի ուսմանց մէջ տիրող դիրք մը չէր գրաւեր: Այդ խնդիրն մէջ Եփրատ Գօլէճ անուրանալի է թէ շարունակ առաջնութիւնը պիտի ունենայ: Առաւելութիւն մըն է Սանասարեանի արհեստական ճիւղը, սակայն տեղական հողագործ ժողովուրդին համար մազի չափ արժէք պիտի չունենան ոչ կողարարութիւնը, ոչ երկաթագործութիւնը ու ոչ ալ ջութակահարութիւնը: Պէտք չիկայ ըսելու թէ վերջինը մանաւանդ աւելի աննպաստ տպաւորութիւն

պիտի թողու համայնքի մը համար, որ գեղարուեստի այդ ճիւղէն այնչափ մը բան կ'հասկնայ, որչափ փիղը վալս մը դանտալէն: Հողագործական օրինաւոր ճիւղի մը յաւելումը անհրաժեշտ կ'ընկատենք, որովհետեւ այդ միայն իրապէս օգտակար կրնայ ըլլալ ժողովուրդին:

Հինգերորդ ու վերջին խնդիր, եփրատ Գոլէճի եօթանասուն ութսուն մանր ճիւղերուն դէմ, որ հաստատուած են չորս կողմի գիւղերուն ու քաղաքներուն մէջ, Սանասարեան հիմնապէս մրցիլ կարենալու համար պէտք ունի մասնաւոր օգնութեան, առանց որուն կրնանք հաստատապէս ըսել թէ Սանասարեան մասնակի, շատ մասնակի օգտակարութիւն մը կրնայ ունենալ, ինք իր մէջ ամփոփուած գրեթէ վանական հաստատութեան մը օգուտը, որ բաղդատմամբ խոշոր դրամագլուխին շարունակ քննադատելի պիտի մնայ իրաւամբ:

Թլկասինյի վարժարանը Պարբերդի մէջ, Չարգարեանինը Մէգրէի մէջ կրնան օգտակարապէս Սանասարեանի նախապատրաստականին տեղը բռնել, սակայն այդ երկու դպրոցներն ալ իրենց ծրագիրը Սանասարեանին ծրագրին յարմարցնելու համար դրամի պէտք պիտի ունենան, արդեօք Սանասարեանի Վարչութիւնն իր դրամէն մաս մը օգնութիւն պիտի տայ այդ երկու դպրոցներուն:

Այս առիթը գրելով մեր նպատակն միայն իրաց կացութիւնն մատնանիչ ընել է իրենց բնական վիճակին մէջ: Մեր կողմէ որ և է հետևութիւն, եզրակացութիւն հանելը աւելորդ կ'դատենք թողով որ վարիչ մարմիններն իրենք մտածեն, որ և է վերջնական որոշումի յանգելէ առաջ:

Մենք չենք ղիջանի խորհելու անգամ թէ Սանասարեանի մինչև այսօրուան ուղղութիւնը խստիւ քննադատողներ անձնական դժօժ նկատումներու համար գրիչ շարժած ըլլան: Բիւզանդիոնի բոյոր դրածները և աւելի ալ հաստատեցին Մաղիկ, Մանգումեի Եֆեսոս և Սուրհանդակ, հետեւաբար ստիպուած ենք հաւատալ թէ Սանասարեան կրնար աւելի նպատակաշարժար ուղղութեամբ իր պատկառելի դրամագլուխին համաձայն արդիւնքներ տալ, թէև քսանամեայ շրջանին տնտեսական աննպաստ պարագաները թեթեւ չբեղանք մը կարենան սպասովել այդ դպրոցին անմիջական վարիչներուն համար: Թէ տեղափոխութիւնը ինչ աստիճան պիտի կրնայ դարմանել այդ անյակալի անգործութիւնը, խնդիր մ'է զոր ապագան միայն կրնայ լուծել:

Սխալ հասկացողութիւններու առիթ չի տալու համար, կրնանք յայտարարել միայն թէ եփրատ Գոլէճ այդ տեղա-

փոխութիւնը երբէք պիտի չնկատէ իբր իր կրթական գործունէութեան շրջանին մէջ տոնձգութիւն մը, տեղը այնչափ ընդարձակ է որ Սանասարեանի Խարբերդ փոխադրուելը պիտի ողջունուի անկեղծ ու սրտագին համակրանքով ու երկու հաստատութիւնները պիտի ըլլան ոչ թէ հակառակորդ, այլ ազնիւ մրցակիցներ իրարու, ու կրթութեան բարեկամներ մօտէն թէ հեռուէն հրճուանքով պիտի դիտեն աստիճանական իրագործումը ազնիւ ու արժանաւոր քաղաքայիններ պատրաստելու նպատակին, որ նոյնն է եփրատ Գոլէճի ու Սանասարեանի համար հաւասարապէս:

Սանասարեան Վարժարանի Խնամակալութիւնը գումարուեցաւ երէկ առաւօտ Ղալաթիոյ Խորհրդարանը, նախադահութեամբ Ս. Պատրիարք Հօր, Երկայ էին Խնամակալութեան վեց անդամներն ամբողջովին, Վսեմ. Տեառք Գաբրիէլ էֆ. Նորատունկեան, Արիկ էֆ. Ունճնան, Պատրիկ էֆ. Կիւլպէնկեան, Գեորգ էֆ. Կիւմրիչկէրտան, Գէորգ էֆ. Ասլանեան և Վահան էֆ. Ասլանեան և Վահան էֆ. Կարսեան: Սոյն նստին ներկայ գտնուեցաւ նաև Սանասարեանի Վարժարանի Տեսուչներէն Գէորգ էֆ. Արուլեան, որ վարժարանը Խարբերդ փոխադրելու անպատեհութեանց վրայ իր կարծիքներն յայտնեց: Ըսաւ թէ իրենք պատրաստ են ծառայել ուր որ կոչուին կրթալ, նոր և վերջնական շէնքին համար պատրաստուած յատակադիժն ալ շատ լաւ է, որովհետ իրենք հիմա կ'նեղուին տեղուց համար, բայց իրենց պարտքն է յիշեցնել թէ՛ զանազան պատճառներով՝ փոխադրութիւնը կարծուածին չափ դիւրին գործ մը չէ: Կարնոյ ցորեկօթիկ 60 աշակերտներէն պիտի զրկուին, զի չի յուսացուիր որ Խարբերդ քաղաքէն դուրս տեղ մը ցորեկօթիկ կարենան ունենալ: Եւ Խարբերդ երթալով նոր գիշերօթիկ չպիտի շահին: Վերջերս իրենց գիշերօթիկներուն պակսիլն ոչ թէ Կարնոյ դիւրին պատճառաւ էր այլ ծնողաց առևտրական կամ դրամական անձկութեան բերամբը: Փոխադրութեան անմիջական ծախքն ալ 1,000 լիրայէն պակաս պիտի չըլլայ, զոր Խնամակալութիւնն անշուշտ դրամագլխէն պիտի վճարէ, քանի որ այնքան մեծաքանակ ծախք մը տարեկան ել՛բտացոյցին վրայ չի կրնար բարգոելիլ: Այս ամէն առարկութիւնները մի առ մի քննեց Վսեմ. Գաբրիէլ էֆ. Նորատունկեան, որ իր պաշտօնակիցներուն պէս, համոզուած է տեղափոխութեան օգտին՝ իբրև մնալուն կարողութիւն: Ի վերջոյ որոշուեցաւ որ ճարտարագետ Մեկրտոսեան էֆ. առաջիկայ շաբաթ օրը

մեկնի մայրաքաղաքէս, Սամսոնի ճամբով Խարբերդ երթալու համար, ճամբան քննելով շէնքին համար երկաթ, քար և ատաղձեղէն հայթայթելու պայմանները, և Խարբերդի մէջ ուսումնասիրելով Սորսորի վանքին շրջակայքն ու քաղաքին պայմանները՝ ճարտարագետական տեսակէտով, և բերուելիք տեղեկագրին վրայ տալ վերջնական որոշումը՝ Նաև որոշուեցաւ հարցնել Կարնոյ Գաւառային Վարչութեան թէ վերջնապէս ինչ են իրենց պայմանները, արդի շէնք Սանասարեանց ձեռքը թողելու համար Հետնապէս, Սանասարեան Վարժարանին Խարբերդ փոխադրուելուն վրայ վճռական որոշումն երկու ամիսէն առաջ չի կրնար տրուիլ:

Խարբերդի, Սեբաստիոյ, Մալաթիոյ, Արաբկիրի, Բալոււի և Ալինայ Գաւառական Խառն ժողովներն ուրոյն պաշտօնագրեր զըլած են Պատրիարքարան, որոց մէջ, Սանասարեան վարժարանն ի Խարբերդ փոխադրուելուն առաւելութիւնները թուելով թախանձագին կ'ինդրեն որ Խնամակալութեան որոշումը գործադրուի, և վարժարանը փոխադրուի Խարբերդ, որմէ իրենց Վիճակներն ալ բարոյապէս պիտի օգտուին իբրև Խարբերդի էն մօտաւոր թեմերը:

### Կեսարիոյ ս. Կարապէտ վանքի ժառանգաւորաց դպրոցը

Կեսարիոյ Առաջնորդ Տ. Տրդատ եպիսկոպոսը կ'վերաշինէ Ս. Կարապետի մեծ վանքին վարժարանը, զոր տարուէ տարի կ'ձգտի ներքին դաւաններու համար Դպրեվանքի մը վերածել:

Արդէն Ս. Կարապետի վարժարանէն արտադրեց արեղաներ, քահանաներ և ուսուցիչներ իր վիճակի զանազան թեմերուն համար, և այս զուտ ուսումնական ճիւղէն զատ, Որբանոց Արհեստանոց մ'ալ կ'պահէ լաւ պայմաններու մէջ, առանց բնաւ բեռ ըլլալու Կեղրոնի Նպաստից Սնտուկին վրայ, լոկ տեղային միջոցներով և բարեսէր Կեսարացիներու օգնութեամբ հայթայթելով ամէն պէտքերը: Այս զոյգ մը կրթական ձեռնարկութեանց կատարումն ու պսակումն ըլլալու համար կ'փափաքուի վարժարանի յարմար շէնք մը բարձրացնել, ուր աշակերտներն իրենք գիրենք գերծ զգան վանական կեանքի նիւթական անձուկ պայմաններէն, առատ օդ և լոյս վայելեն,

ընդարձակ դասարաններ և հանգստաւէտ ննջարան ունենան, նաև գրատուն, մատենադարան և ընթերցասրահ: Այս կերպով կառուցուելիք շէնքն անունով միայն Վանքի մը յարակից պիտի ըլլայ և իրօք, բարձրագիր տեղ մը, քաջողջ, օդասուն միջավայրի մը մէջ կազմուած, իմացական շատ յարմար կեդրոն մը պիտի դառնայ, որ Վանքին հողեր և բարոյական հովանաւորութիւնն ու պաշտպանութիւնը պիտի վայելէ, առանց նեղուելու վանական չափազանց սեղմումներէ և զրկումներէ:

Իր դիրքով Կեսարիա սահմանուած է չրջակայ թեմերուն ու քաղաքներուն համար հողեր, կրօնական և իմացական յառաջդիմութեան ու զարգացման կեդրոն մ'ըլլալու, և Ս. Կարապետ, իր անցեալովը, ինչպէս և արդի հանգամանքներովը, մէկ հատիկ կեդրոնն է այսպիսի շինիչ ազնուացուցիչ գործունէութեան մը: Կ'լանք թէ տակաւին 700 լիրայի չափ գումարի մը կ'կարօտի ձեռնակած շինութիւնն ի գլուխ հանելու համար: Գիտնալով թէ բարեկեցիկ Կեսարացի ազգայիններն սրչափ մեծ և արդարացի համարում ունին իրենց արդիւնաւոր Առաջնորդին վրայ, և փորձը ցուցած ըլլալով որ Կեսարացիք եկեղեցական, մարդասիրական և կրթական ձեռնարկութիւններու համար զիտեն վեհանաճնօրէն նոյապատել, վստահ ենք որ Ն. Գերապատութիւն այս 700 լիրան զիւրաւ պիտի գտնէ նոյն իսկ իր հայրենակիցներուն մէջ: Բայց Կեսարացիք իրենք միշտ այնքան սիրայօժար սատարած են ուրիշ կեդրոններու, ուրիշ Վիճակներու, ուրիշ տեսակ ազգային-եկեղեցական Հաստատութիւններու դրամական պէտքերուն, որ մինչև իսկ եթէ Տ. Տրդատ Սրբազան զիմում ընէ ոչ-Կեսարացիներու, ամէն բարեկեցիկ ազգայիններ ալ անշուշտ ի հարկին պիտի օգնեն Ս. Կարապետի նոր Դպրանոցին շինութեան:

Կեսարացիք, երբէք չեն զլացեր իրենց մասնակցութիւնն հանրային, հողեր, կրթական և բարեգործական ձեռնարկութեանց, և փոխադարձաբար, իրաւունք ունին ակնկալելու որ Հայ ժողովրդի զաւակաց ուրիշ հատուածներն ալ չեն մերժեր իրենց օգնութիւնը, երբ հանրօգուտ ձեռնարկութեան մը համար, ինչպէս այս Կեսարիոյ Ս. Կարապետի Դպրանոցին շինութիւնը, զիմում ըլլայ իրենց առատաձեռնութեան:

Վանէն հետեւալ լուրերը կը գրեն մեզ Ապրիլ 27 թուով.  
—Անցեալ չաբթու Պարսկաստանի Խոյ քաղաքէն հոս եկաւ տեղւոյն գերման միսիոնարը, Բասթօն Փօն Էօթթցըն, հետը բերելով գերման վարժուհի մը, Միս Բաթրօնքի. այս օրիորդը՝ որ բաւական լաւ հայերէն ալ գիտէ, իբրև տեսչուհի պիտի

պաշտօնավարէ տեղւոյս գերմանական երկսեռ որբանոցներուն մէջ, (որք միայն ընդ անորիկեան և անդլիական որբանոցներուն հետ) փոխանակ Մր. Բէօպլըբի որուն Պօլիս երթալը ծանուցուած է ժամանակին: Վերոյիշեալ գերմանացին երեք-չորս օր հոս մնալով նորէն Խոյ վերադարձաւ, ուր ունի 120 Հայ որբերէ բաղկացեալ որբանոց մը որուն տեսուչն է գերման որբախնամ մարմնոյ մը կողմէն: Այս միտիոնարը լուտերական ըլլալով հանդերձ՝ հաշտ աչքով կ'նայի հայագաւանութեան վրայ, և իր միակ զբաղմունքը կրթական գործն ըրած ըլլալով, երբեք դաւանական խնդիրներ չի շօշափեր, նաև շատ դէմ է դրութեանական սկզբունքին, այնպէս որ ամէն ատեն այն Հայ որբերն առջևէն ձգելով՝ զանոնք տեղւոյն ազգային եկեղեցին կ'տանի անձամբ, ժամերով անոնց հետ հոն կենալով, աղօթելով և հարկ եղած ատեն հաղորդութիւն անել տալով որբերուն: Եթէ մեր ամերիկեան միտիոնարներն ալ այս սկզբունքով վերաբերուած ըլլային սկզբէն, կարծեմ թէ կրթական տեսակետով այժմեանէն շատ աւելի օգտակար պիտի ըլլային:

Մայիսի 22-ին Պատրիարքարանի կողմէ հեռագիր մը ուղղուելով Պիլէճիկի Առաջնորդ Տ. Մովսէս եպիսկոպոսի, Խառն ժողովի կողմէ Կիլիկիոյ կաթողիկոսական ընտրութեան պատուիրակ անուանուիլը հաղորդուեցաւ իրեն: Նաև թագրեր մը գրուեցաւ, դատական նախարարութեան մատուցուելու համար, որով նորընտիր պատուիրակին պաշտօնին վաւերացումը կը խնդրուի Պատրիարքարանը հարկ դատած է փութացնել պատուիրակին պաշտօնի վաւերացման գործողութիւնները, որովհետև Կիլիկիոյ կաթող. Տեղապահ Տ. Կիրակոս եպիսկոպոս նոր նամակը մը գրելով կը յայտնէ թէ պէտք է փութով ձեռնարկել ընտրական գործողութեանց, Պատրիարքարանի պատուիրակին անմիջական առաքումովը:

Ազգ. Պատրիարքարանի կողմէ եղած գեկուցման համեմատ, Պիլէճիկի Առաջնորդ Կէօմրիւքէան Մովսէս եպո. ընդունած ըլլալով Ատանա երթալ, հարկ եղած քագրիւր մատուցուեցաւ Ատլիէն, խնդրելով Կիլիկիոյ կաթողիկոսական Ընտրութեան Պատուիրակին պաշտօնն հաստատող թուղթերը:

Իզմիրեանց Գրական Յանձնաժողովն որոշած է դրամապէս նպատակ Արզի Հայերէնի Բառարանի մը յօրինման: Փոխանակ տարուէ տարի 60-ական ոսկի մրցանակ բաշխելու այնպիսի երկերու որոց ամենքն ալ չեն կրնար նոյն արժէքն ունենալ և միայն և կարևորութիւն մը ներկայացնել Հայ

Գրականութեան կամ Բանասիրութեան համար, Յանձնաժողովը կ'ուզէ տեսական արդիւնք մը յառաջ բերել, Հայ լեզուին ամենամեծ պէտքն հոգալով, որովհետեւ յայտնի է թէ մեր հիմաւուան գրած և խօսած լեզուն իր Բառգիրքը չունի, և աւելի քան կէս դարու հնութիւն ունեցող Առձեռն Բառգիրքը գրաբարբ՝ միակ Բառարանն է որով կ'վարուի արդի սերունդը: Այս կէս դարը, սակայն, մեր իմացական զարգացման համար ամենամեծ կարեւորութիւն ունեցաւ: Այս շրջանին մէջ է որ գիտութիւններն ու արուեստները քիչ շատ մշակուեցան, իրենց յատուկ բառերն և ոճերն ունեցան մեր մէջ, լրագրական և անտեսագիտական հրապարակագրութիւն մը հաստատուեցաւ, քաղաքակիրթ նոր կեանքի պահանջումներուն համեմատ նոր բառեր և ոճեր հնարելու կամ յարմարեցնելու պէտքն զգալի եղաւ, և մէյ մէկ կերպով գոհացում գտաւ: Լեզուին բոլոր այս նոր մասը տակաւին դուրս կըմնայ Հայ լեզուի այն Բառգիրքներէն զոր Մխիթարեանք յօրինած են: Լեզուները կ'ստեղծուին ու կ'գործածուին առանց Բառարանի, բայց Բառարանով է որ լեզուները կ'կոկոսին, կ'յղկուին, և կ'ստանան իրենց վերջնական ճշտաբանութիւնը: Անցեալ տարի, Մխիթարեանց 200-ամեկին ամբիւ, մեր առաջարկեցիքն Մխիթարեաններուն որ իբրև լաւագոյն յիշատակ իրենց այն մեծ յօրելեանին, ձեռնարկեն Արդի Հայերէնի Բառարանը շինելու: Վենետիկ այս Յօրելեանին արժանի մնայուն երկ մը չարտադրեց: Վիննա ալ Հ. Տաշեանի Հին Հայերէնի զարգացման պատմութիւնն հրատարակելու միայն կ'ըբարդի: Բայց թերևս Արդի Հայերէնի Բառարան մը աւելի աղէկ խմբագրուի Պօլսոյ մէջ, քան ու է վանքի մէջ, քանի որ խնդիր է կենդանի լեզուին ճշտութիւնն ի վեր հանել:

Արդ Արդի Հայերէնի Բառարանի յօրինումը յանձնուած է յատուկ Մասնաժողովի որ կազմուած է 12 անձերից նախագահութեամբ Պատրիարք Մաղաքիա արքեպիսկ. Օրմանեանի: Անդամներն են. Եղիշէ եպ. Գուրեան, Գաբրիէլ վրդ. Մէնէվէշեան, Յակոբոս Ճէճիղեան, Թովմաս Թէրղեան, Ռէթէոս Պէրպէրեան, Յովսէփ Եւսուփեան, Վահրամ Թորգոմեան, Թաթոս Թէլեան, Յակոբ Գուրգէն, Հրանտ Աւատուր և Բիւզանդ Քէչեան:

Մասնաժողովի աշխատութեան կերպն ու ձևն և հետեւելու սկզբունքները թողուած են աշխատողների հմտութեան և դատողութեան: Սակայն գրական Յանձնաժողովը օգտակար է դատել կանխաւ պարզել ինչ ինչ տեսութիւններ՝ յուսալով աշխատութեան ուղղութիւնը դիւրացնել:

Այդ տեսութեանց կարգէն են.

Գաւառաբարբառներէն ընտրանաւ քաղելով ընդհանրացած կամ ընդհանրանալու յարմար բառերն ու ձևերն և ոճերն որոշել:

Ծանօթ բառերէն անորոշ կամ համանշանակ իմաստ ունեցողներուն յատուկ և որոշ նշանակութիւնները սահմանել:

Հետզհետէ գոյացած կամ յօրինուած առարկայից և գործողութեանց լեզուին բնութեան համաձայն կազմուած բառերն ընդունիլ կամ կազմել:

Արդի Հայ լեզուն Եւրոպական սեղմ ճշտաբանութեան շաւղին բերել, առանց լեզուին ճաշակը խանգարելու:

Եթէ նորընտիր Մասնաժողովն յարմար տեսնէ ուրիշ աշխատող անդամներ ալ ունենալ, կարող է առաջարկել Գրական Յանձնաժողովոյն, որպէս զի պաշտօնական գործողութիւնք կատարուին, այլ պարզ աշխատակիցներու մասին իրեն թողուած է մայրաքաղաքիս մէջ և դուրս գտնուող հայագէտներուն զիմել, և հարցուններ և յանձնարարութիւններ ընել:

Հանգուցեալ երաժշտագէտ Տիգրան Չուհաճեանի գերեզմանին վրայ մահարձան մը կանգնելու համար, իր երկու աշակերտները, Յարութիւն Սինանեան և Սմբատ Քէսէհեան էֆ. ները, երկուքն ալ ծանօթ երաժշտական շրջանակներու մէջ, մտադրած են ծախու հանել անոր գործերէն մէկը: Այդ մտադրութիւնը արդէն իսկ գործնական ճամբու մը մէջ մտած է: Յարութիւն էֆ. Սինանեան դաշնակի համար կարգադրած է Չուհաճեանի «Օլէմբիա»յին ուվէութիւնը: Կողքին պատրաստութիւնը յանձնուած է հայ նկարչի մը, Ստեփան էֆ. Ակայեանի: Վարդենիի ճիւղ մը՝ որ սիւնի մը երկայնքին կը բարձրանայ և որուն քնար մը ագուցուած է, դափնիի ոստի մը հետ կը զգացնէ էջին ֆօնը՝ որուն վրայ տարածուած թուղթի մը ձախ կողմի կատարին անկիւնը կոր շրջանակի մը մէջ ներկայացուած է Չուհաճեան՝ շատ նուրբ ու հաճելի գիծերով: Պատկերին ճիշդ քովը կը գտնուի ձօնը՝ «Dédié à la mémoire du feu célèbre compositeur D. Tchouhadjian». Ասոնցմէ վար կու գայ կտորին անունը, գրուած շատ գեղեցիկ ու ինքնատիպ զարդազիրերով: Չմոռնանք ըսելու որ Ստեփան էֆ. Ակայեան, ինքն ալ հիացող մը Չուհաճեանի, ճրիպդէս պատրաստած է այդ կողքը՝ որուն անբողջութիւնը կատարեալ գեղարուեստական գործ մըն է:

Պօլսից հաղորդում են «Frankfurter Zeitung»-ին. «Մի քանի շաբաթ առաջ հայերի բարեկամ դանեմարկցիների մի խումբ, բաղկացած պատգամաւորներից, պրօֆէսորներից և հոգեւորականներից, ուղարկել էր Պարիզում հրատարակուող «Pro Armenia» հանդիսի խմբագրութեան հետեւեալ ծանուցումը.

«Մենք կուզենայինք կազմակերպել դաշնակցութիւն տարաբախտ թիւրքահայերին գործնական օգնութիւն ցոյց տալ ցանկացող զանազան ազգերի. ներկայացուցիչներից: Դաշնակցութիւնը պէտք է մի կողմ կենայ քաղաքականութիւնից և ունենայ բացառապէս մարդասիրական նպատակ: Այդ մտքի իրագործման համար միանգամայն նպատակայարմար կը լինէր հրաւիրել Պարիզում կամ Բրիւսսէլում զանազան երկրների պատգամաւորներից համաժողով, որի վրայ դնել օգնութիւն հասցընող միջազգային կօմիտէի կազմակերպումը: Այդպիսի կօմիտէին գծուար չէր լինի ազգել նաև ամբողջ եւրոպական մամուլի վրայ, գէթ յանձին այդ մամուլի ամենաազդեցիկ օրգանների, և այդպիսով գրաւել հասարակական ուշադրութիւնը դէպի թիւրքահայերի վիճակը:

«Հայերին օգնող միջազգային կօմիտէի գաղափարը, Լօնդօնի մի քանի թերթերի ասելով, արդէն կարողացել է ստանալ աւելի շօշափելի ձևեր, և դանեմարկցի մարդասէրների ծրագրած համաժողովի գումարումը շուտով կը կայանայ, երեւի Բրիւսսէլում: «Times»-ի տուած տեղեկութիւնների համաձայն Անգլիայում դանեմարկական նախաձեռնութիւնը գտել է ազդեցիկ անձանց մէջ լայն համակրութիւն»:

